

## « Լ ՈՒ Ս Ա Մ Ա Տ Ե Ա Ն »

Շքեզ հրատարակութիւն մը՝ որուն գաղափարը յդացումն է Ամենայն Հայոց Հայրապետ Վաղգէն Ա. ի, իսկ հեղինակութիւնը կը պատկանի բանասեալդ Եղիշարդին Եղիշարդին Եղիշարդին Հայոց Պատրիարք Եղիշէ Արքեպոս։ Տէրտէրեան։

Հատարը կը բաղկանայ Աստուածաշնչէն և մեր ազգային աւանդութենէն վերպատճեած յիսուն դրուգներէ՝ սրոնց բնարանները ընտրած է Ամենայն Հայոց Հայրապետը ինք։ Իւրաքանչիւրին կ'ընկիրանոյ պատումը խորքանշող գունաւոր գեղեցիկ նկար մը, որ գործն է Հայոստանի նկրիչներէն Ալրէրա Եսրալեանի։ Սքանչելի են մասնաւորաբար մեր ձեռագիր մատեաններու մանրանկարային ոճով յզացուած թռչնագիր սկզբնատառերը։

Հեղինակին բացատրութեամբ ուսն մէկանդուած են Հին ու Նոր Կոտակարան-

ներէն գրաւագներ ու որոնց կուզապարիչը պարձած է Ներկայացնել զանանք առվարտականէն քիչ մը տարբեր, առանց գպելու անոնց անփոխարինելի ճշմարտութեան։

Ինչու այս հատորը սակայն, երբ գիտենք թէ Աստուածաշնչի մէջ ամէն բան ըսուած է յեզուի և ոճի կատարելութեամբ։

Ալրովնեան Սրբազնի մտահաններէն տանօւած այս դրուագները պնդերազանց ցելի ըլլալով հանդերձ պէտք ուսին մեր օրերու յատուկ հանդերձանքին։

Դարերէն եկազ ու յաւերժութեան նայող գիրքեր կան որոնց մասին կը լսենք յանձնի, ամէն որ, կը պահենք զանոնք մեր սեղաններուն վրայ կամ դարակներուն մէջ, հայցումով կը խօսինք անոնց մասին երբ պէտք ըլլայ՝ առանց սակայն հաղորդ ըլլալու անոնց բովանդակութեան, ներքին արժէքին։ Մեզմէ քանի հոգի կորդացած է Աստուածաշնչը — կամ Հնարկեց և ամրողջութեամբ ու

նառագայթներու, զոր չեն կրցած մարել բոլոր բարբարոսութիւնները ժամանակին։ Ահա կարաւանը տղոց, որոնց աղոր նայուածիներէն յոյսին ուուանը միւրոնի պէս կը նառագայթէ։ Նարանը կոյաերուն, որոնք ջուրերու փայփայանին յանձնեցին իրենց մարմիններու խօսանը։ Ու բոլորը որոնք մահուան դաշտեւն կու զային, իրենց նես կը բերէին չմեռնող զարափարի աղամանդ ալաբը, պինդ բեւեռուած խորը իրենց սիրտերուն։ Անոնք բոլորը կը հալէին դէպի Սիոն, որուն բարձունքին հոլարեւ ոզի մը կը սպասէ, իրենց անեարժ վիշտին վրայ բանալու նոր ծիածանը՝ ահաւոր հանգոյցի մը պէս ինկած գերութեան եւ նախատինքի գերեզմանին վայ, եւ որուն զոյները ամինէն մասուր ինձիւղներէն հաւաքէց ոնիրին ձեռք։

Եւ ձայնն իւ մարգարէի ականջին. «Մեռելները չեն ապրիր եր եւ բազ մեռնի։ Աւելին՝ թէ անոնք որ մեռան, իրենց կորնչական մարմինները միայն յանձնեցին եղեռնին, բայց ոչ անմահութիւնը իրենց նօդիներուն։

Եւ կարմիր լոյսի մը ներեւել կեցած, մարգարէին երթները կը մրմնչէին աղօքի մը պէս։ «Տառապեցայ ձեզի նետ եւ ձեզմէ աւելի, խանի որ ձեր նօդիներուն ապահուարանին ձայնը չիասաւ ձեր Ասուուծոյն։ Ես զոցեցի դամբաններուն խորհուրդը, հովուեցի հօսք հոդիներուն, որոնք ամէն սարեզինուն, զնոնէ զիշերուան մը նամար, կը զատուէին իրենց տապաններէն, կրակուած տենչէ մը, տեսնելու օրը ուր իրենց անուրզը մարմին պիտի առնէր»։

ծանօթ է անոր պարունակած չհնացող  
ճշմարտութիւններուն:

Եռջ երկու հազար ամրի վերջ ալ  
ացք ճշմարտութիւնները կը պահեն իրենց  
այժմէականութիւնը մեր օրերու ժարգուն  
համար, Զուր ահզ չէ որ ըստած է թէ  
ըստածին նման՝ ճշմարտութիւնն ար կարելի  
չէ թաղել:

Խնդպէս ԱՌԻՍԱՄԱՑԵԱՆի հեղինակը  
դիտել կու տայ հատորին ևնախաժաւային  
մէջ, և Անոնք որ գուրսէն կը նային այս  
բոլորին, կը նմանին չէնցին արտաքին  
քարերը համբացներուն, արոնք չեն ուզեր  
մանել ատամարէն ներս, այց անոր շարջը  
կը դառնան միասն, Այս հատորը հրաւեր  
մըն է ատամարի կամարին տակ ամփոփեա  
լուս, բայց խօսւն ճշմարտութիւնները:

Սիրեացնայ բանասեղծութեան ախ-  
րական գէմքերէն մէկն է Եղիկարդ, որ  
յայնուեցաւ ու ծաղկեցաւ ժանաւանդ  
1940–1950 երկարող տարիներուն, Յա-  
ջորդող տասնամետակներուն լոյս առած  
իր քանի մը հատորները եկան հաստա-  
տելու որ բանասեղծը իր ըսուլիքներէն  
չէր պարպուած տակաւին:

Եղիկարդ նոր երակ մը կը բանայ  
Ասիրեացնայ գրականութեան մէջ է իր  
ներչչչումները կու դային Սուրբ Գրական  
և աղքային գէմքերէ, գէկքերէ և պատ-  
կերներէ: Բանասեղծը դուրս կը բերէր  
առնչաւանդութեան տորոսամ հեռունե-  
րէն ու հոգիչուն մինուլորսի մը մէջ կը  
զերուեն գույնոնք ու կը ներկա-  
յացնէր մարդկայնական չեչտուած գծե-  
րով: Ենագոն, Սոզոսոն իմաստունը, Օթո-  
սուս, Յուղան, Սպագտինէն, Մէները,  
Արտաւազգը չպատրուակները էին իրեն  
համար պարզապէս, բառին հմայքէն ան-  
դին՝ հասնելու յաւերժական ճշմարտու-  
թիւններու խորհուրդին: Փորձեր, եթէ  
կուզէք, գիրքերու կապտունքներէն ար-  
ուեստով պատուագրէլու զանոնք ու ճանչ-  
նալու, հսկուալու ժարգիային հոգին  
մանաւանդ՝ իր անխուսափելի տագնապ-  
ներով որպէս բոյոր ժամանակներունն են:

Նոյն այդ փորձն է անա որ կը կա-  
առաւարի ԱՌԻՍԱՄԱՑԵԱՆի մէջ:

Բազմահարիւր տարիներ արդէն դրան  
են իրենց կնիքը գէմքերուն ու գէկքե-

րուն վրայ օրոնք ժարգին կու տան հա-  
տորը կազմող պատռմներուն: Այստեղ են  
կայէնը, Մակսէսը, Սամսոնը, Դաւիթին  
և Գողիաթը, Օթոսու, Առակին Սամարտու-  
ցին, Յուղան, Լուսաւորչի տեսիլքը և  
այլն, բոլորն ալ քալած պատմութեան հետ  
ու բիւրեղացած ժամանակի ընթացքին:

Եղիկարդ կը փոխադրէ այս բոլորը  
մեր օրերուն և զանոնք կը տեսնէ, կը  
զգոյ մեր օրերու աւգնուպներով, զգոյ-  
նութեամբ: Ձէ՞ որ ժարգի Քի բոն ունի  
փոխուած իր հիմնական ապրումներուն  
մէջ, հատակա կրած արտաքին, երես-  
թական փոփոխութիւններուն: Այսօր աւ-  
ինչպէս հազարաւոր տարիներէ ի վեր,  
մեր, ժարգոյ կեանքերը կը կամարուն  
նոյն հիմնական ապրումներով: ա ոչը,  
նախոնն, ատելութիւն, փառաւիրութիւն, ա-  
զուրգուրանք, ոիրելու ցանկութիւն, ա-  
զուրգուրանք, ապրելու ցանկութիւն:

ԱՌԻՍԱՄԱՑԵԱՆին հեղինակը ժարգուն  
չարժումները, կեանքը վարող հիմնական  
այդ զգացումներն է որ բանասեղծական  
շանչով մը էկը նորոգէայ, կը փոխադրէ  
մեր օրերուն և մեզի կը մատուցանէ նո-  
քին խռովող թրթիռով: Ասաւածաշնչա-  
կան այդ գէմքերն ու գէկքերը կը գագ-  
րին կարծէք մեզմէ գարեր առաջ ապրած  
ու տեղի աւնեցած կամ աւնդութեան  
մշուշին մէջն յայնուազ երեսյներ ըլ-  
լուիք ու կը զերութուին մեզի նման, մեր  
ապրումները, ատապները, ատաքինու-  
թիւններու ու կիսութիւնները անեցցոզ  
նոգիներուն Մեզի նման բայց անպայման  
կեանքէն մեծ, աւելի մեծ: Ադամ և Եւս  
ասկրջանիկ չեն զգացր գրախաէն վասր-  
աւելով՝ որովհեն էկը հաւատային կեանս  
քին ու կը սիրէին զիրարա: Անառակ սր-  
դիներուն ԱՄենաթեան փառքը անկուսէն  
բարձրանալուն մէջ էօ: Մեզմէ ո՞գ չէ  
այցուած սիրական ըլլալու զգացումէն,  
ժարմաջն ոզոր անհատները կը անուցա-  
նեն Աստուծոյ նախոններու աստիճաննե-  
րուն անգամ կ'անդրադառնանք մեր  
կեանքի տեղութեան թէ օճալը ապրելու  
կերպ մըն էօ: Յուղա իր Տէրը մանեկէ  
ետք չի հետեւիր ներբակալուներու թա-  
փորին: — Եւրկար տան մնաց զամուած  
իր անդը, ինչպէս պաննուած մայքը:

**ԵՂԻՎԱՐԴ**  
**ԲԱԼԱՍՏԵԼԾ ՊԱՏՐԻԱՐՔԸ ԵՐՈՒՍԱԼԵՄԻ**  
 (ՀՀՈՒՄԱՄԱՍՆԵՐԻ հրաւարկութեան  
 առիրով)

Յաւակնութիւնը չունինք սեղմ այս տողերուն մէջ համագրական վերլուծումը կատարելու թասներորդ զարու Ս. Երևանացէսի Աթոռի երրորդ գրագէտ-բանաւոկն Պատրիարքի արդիւնաշատ վաստակին։ Այլ պարզ ուրուագիծ ընել անոր մօտ կէս գորու վրայ տարածուող գրական առաջ բերքին, որ նզօր փթթումով մը երևան եկաւ 1930 ական թուականներուն ու հարստացուց սփիւաքանայ գրականութիւնը աւելի քան երկութեսակ մը կրօնական, գրական և Աստվածաշնչական յատակի վրայ բանաւած հատորներով։

Եղիվարդ մէկն է սակառաթիւ հայ գրողներէն, սրոնց տաղանգը հաւասար ուժնութեամբ փայլու է թէ՝ արձակի և թէ բանտառեղծութեան մէջ։ Աւելին, անոր արձակ գրութիւնները, գէթ մեծագոյն մտածմբ, կ'իյսան առձակ բանտառեղծութիւնը տարագումով ծանօթ գրական կալուտէն ներս կը մտանեն զդայուն ու վաւերական քերթողի մը գոյութիւնը իրենց ետքն։

Եղիվարդ կը պատկանի ապարախտ այն սերունդին՝ որ թէև իր աչքերը բանցած հայրենի հոգին վրայ, հասակ նետեց ու կազմառութեաց հայրենի ջերմացնող արևէն հեռու, ատարութեան մշուշներուն մէջ երգելու համար կարմիր կարօտը մեզմէ խլուած հայրենիքին։

Առաջին անգամ ծղիվարդ հրավարակ կու գայ 1930 ական թուականներու հէսերուն, չՍիսոն պաշտօնաթերթի մէջ իր սոսրտգրան քերթուածներով, կրօնական յօդուածներով և մատենուիսական ակնարկներով։ Կանուխ այդ շրջանին իսկ ան կը յայտնարերէ կազմառուած ու կ հասուն գաղափարներ, աչքառու տարբերութեամբ իր սերնդակից հոգեսրականներէն, ինքնատիպ գրագէտի համբաւը իրեն ապահովել չուշացան յաջորդ քանի մը ասրիներուն նոյն և Գէյրութի գրական հանդէսներուն մէջ իր սոսրտգրութեամբ երկուց գրութիւններց նոր ական բացող խստամուլից գրագէտին երևութը անշաշատ չէր կրնար անշշմար անցնիլ մեծանուն գրագէտ-քննագագտ և նորածիլ ապահովներու հանդէսից իր գուրգուրունքն ու քաջալերունքը չօտկարկող Յ. Օշկանի աշքէն, որ այդ օրերուն կը գատառանգէտի ժառանգաւորաց Վարժարանէն ներս, և որ սերտ բարեկամութեամբ պիտի կապաւէր բանասահեծ վարդապետին հետամինչեւ իր անժամանակ մահը 1948 ի Փետրուարին։

Սակայն արդար ըլլալեւ համար պէտք է արձանագրել այսուղ թէ Օշկանէն առաջ Ս. Արոնոյոյ այդ օրերու գրագէտ և մեծագործ գանձակալ և Եղիվարդի գառափարակ (գէթ մէկ տարիով) և հոգեկոր ծնող Թարգոմ Արքեպօս Գուշականն էր որ իր առանձին հոգուածութեան արժանացուց իր գայլերը մէր գրական անդաստանին մէջ ամրացնելու ճգնակ երթառու սորդ վեղարտուրը, քաջալերիով զինք իր նորարայու տաղանդի անդրանիկ բերքերու հրապարակման օրերուն Աւելորդ Շըլլար հս յիշել թէ Թորգոմ Պատրիարք

Արդար պիտի չըլլար ննդ այս սիւնակներուն մէջ աւելի երկարել մէջքերումներուն շարքը Հատորին ընթերցումը մեզ անպայման պիտի մզէ ինորդածութեան՝ մեր և մեր շուրջիններու ապրած կեանքին, մեր ապրումներուն և անանցնելի ճշմարտութիւններու մասին։ Ճշմարտութիւններ՝ սրոնց հանդէպ այնքան անտարբեր ենք յաճախ, ամէն օր, ամէն վայրկեան միասին ապրելո՞վ հանդերձ։

ԼՈՒՍԱՄԱՍԵԱՆԸ պէտք է կարդալ ամբողջութեամբ՝ վայելիու համար բառ նաստեղ հեղինակին ամին գեղեցկութիւնը, թարմութիւնը, ինքնատպութիւնը, պատկերներու թելադրականութիւնը և գիւտերու Օսկար Ռւայլտեան կննառնակութիւնը, որոնք գրուագները կը գործ ձընեն ուժեղ, ապաւորիչ և ընթերցումը գրկնապէս հանձելի։

Լիզպոն

ՎԱՀՐԱՄ ՄԱՎԵԱՆ